



ՄԱՍԻՎ ԱԴԱԿՈՒԻ

Ա. Ի Ե Տ Ա. Բ Ե Բ

Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ե Ա Յ Յ

ԱԶԳԱՅԻՆՔ, ԲԱՐՈՅԱԿԱՆՔ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆՔ

ԶԵՂԻՈՒԹԵԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՎՆԱՄՆԵՐԸ



Եր օրերուն մարդկանց մարմ-
նաւոր առողջութեանը սոսկալի
թշնամիներէն մէկը որն է կը-
սեն բժիշկները, եթէ ոչ մազ-
ձախտ՝ այսինքն յողիք ըսուած-
ժանտախտը, որ հազարաւոր ու-
բիւրաւոր մահերու պատճառ եղաւ:
Նմանապէս մեր ատենի մարդկանց
հօգեւոր առողջութեանը վնասակար
ու մահաբեր թշնամի՝ որն է կըսեն
քարազիչները, եթէ ոչ աստուածպաշտու-
թեան բարեպաշտութեան պաղիլլ: Այսպէս

նարքներուն վրայ խելք յոդնեցընող իմաս-
տունները կլիայեն, որ մարդուս նիւթական
հանգստութեանը գլխաւոր թշնամին այսօ-
րուան օրս զեղիսուրիւն ըսուած պակասու-
թիւնն է (1), այսինքն այն պակասութիւնը՝ ո-
րով մարդու բաւական չհամարիր ունեցած
չափաւոր ապրուստը, եւ ետեւէ կլինի աւե-
լորդ ծախքերու, գուռը չափէ գուրս մեծ
կրանայ, եւ ուզած ատենը չկրնար փակել-
պարտք պարտքի վրայ կդիղէ, ու յանկար-
ծակի լնքվինքը աղքատութեան յատակը կը-
գտնէ:

(1) Գաղղ. լուս, ուսու. քոչու, տն. սալրամար, ին-
րաֆ, ուկանալար:

Ձեղիսութեան վրայ խօսելու ատեն՝ մեր
միաքը այն չէ որ փիլիսոփայական խորհըր-
դածութիւններով վեճ բանամք թէ արդեօք
զեղիսութիւնը աշխարհիս յառաջագիմու-
թեանը օգտակար է թէ վնասակար, արդեօք
զեղիսութեամք արուեստները աւելի չեն ծալ-
կիր, եւ մարդկանց բարեկեցութիւնը չաւել-
նար: Մեր միաքը զեղիսութեան վնասները
միայն ցուցընեն է. օգուաները թող ուրիշ-
ները գտնեն ու գովեն:

Զեղիսութիւնը կախի մարդուս չափաւոր
ապրուստին կամ ճշմարիտ պիտոյիցը գագ-
րած տեղէն . բայց բանը այս է որ այն ճշ-
մարիտ պիտոյից ուր տեղ գագրիլը յայանի
չգիտցուիր: Չափաւոր ապրուստ ըսելով՝ կը բ-
նայ մէկը կամաց կամաց իջնել՝ կերակուրին
կողմանէ մինչեւ հացի ու ջրի, բնակարանին
կողմանէ մինչեւ խեղձուկ խրճիթի, հագուս-
տին կողմանէ մինչեւ մորթ ու կաշի հագնե-
լու. կրնայ մէկը Դիոգինեսին պէս մինչեւ
մէկ փայտէ թասը կամ զուշն ալ աւելորդ
զեղիսութեան տեղ դնելով մէկդի ճգելու, որ
ափովը ջուր խոմէ: Բայց թէ որ մարդուս ապ-
րուստին վախճանն է առողջութիւն մարմնոյ
եւ հոգւոյ, իհարկէ կարելի չլինիր ըսելը թէ
ախորժակով ու կուշո փորով կերակուր ու-
տելը, շէնքով տան մէջ բնակիլը, վայելչա-
պէս հագուիլը, եւ քանի մը ընտանեկան դիւ-
րութիւններ հանգստութիւններ ունենալը
զեղիսութիւն է: — Հապա ո՞րն է մեր զեղիսու-
թիւն ըսածը: Մեք զեղիսութիւն ըսելով կու-
զեմք հասկընալ այն աւելորդ ծախքերը՝ որ
կընեն մարդիկ աւելի ուրիշներն համար,
քան թէ իրենց համար. այսինքն ծախքեր
կընեն որ ուրիշներէն վար չմնան, այլ ամե-
նէն վեր անցնին, ուրիշներէն աւելի հարուստ
երեւան, եւ թէ որ մէկ բանի մէջ յիրաւի
հարուստ երեւցան՝ ամեն բանի մէջ ալ հա-
րուստ լինին. այսպիսի հագուստներ զարդա-
րանքներ բանեցընեն՝ որ նորելուք (մօս) լի-
նելէն ուրիշ աղէկութիւն մը չունին, ոչ ի-
րական աղնուութիւն, ոչ դիմացկունութիւն
եւ ոչ իսկ հանգստութիւն:

Այս այսպէս լինելով, ինչպէս որ ամէն
մարդ ալ կրնայ վկայել, զեղիսութեան դըլ-
խաւոր պատճառ կամ աղբիւր կրնամք հա-
մարիլ թեթեւամսութիւնն ու ռամկօրէն
ցուցամոլուրիւն ըսուած գարշելի պակասու-
թիւնը։ Թէթեւամսութիւնը հակառակ լի-
նելով խոհեմութեան՝ չթողուր որ մարդո
մասնէ թէ իւր բռնած ճամբառն վերջո ուր

կհանէ . իրեն ճշմարիտ օդուան ու վնասը
մտածելու աեղը՝ ուրիշներուն ըրածին կը-
նայի . իբր թէ ինքը ամենեւին խելք չունե-
ցող կապիկ մը լինէր՝ ուրիշներուն ըրածին
նիւթապէս կհետեւի . գուցէ ուրիշը ածե-
լիով կզակը կածիլէ , ինքն ալ ածելին կառ-
նու՝ ինքզինքը կմորթէ . գուցէ ուրիշը լո-
ղալու համար ծով կմտնէ , ինքն ալ՝ առանց
լողալ գիտնալու՝ ինքզինքը ծովը կնետէ . գու-
ցէ ուրիշը բարձր չուանի վրայ քալելու վար-
ժութիւն ըրեր է , ինքն ալ՝ առանց այն վար-
ժութիւնն ունենալու՝ բարձրերէն քալել
կուզէ ու խելքը կզառնայ , հին ատենի նկա-
րսովն պէս , կամ թէ տաճիկ նասրէտիփինին
պէս , ես ալ թուջուններուն նման թուջիմ
կըսէ , կըսկինի՝ ոտքերը կկոարէ , եւ սակայն
գոնէ « Անվարժ արծիւին թուածն այսրան է »
ըսեկավ միսիթարուելու աեղը՝ կբարկանայ ,
կնեղանայ , կզայրանայ , ու թուջոց դէմ ալ
թէ որ կրնայ՝ կոխւ պատերազմ կբանայ : Եւ
միթէ այս ճանապարհը չէ որ կըսկին ժա-
մանակիս մարդիկը գրեթէ ամէն տեղ :

Ի՞նչ հարուստներ կաղքը լանան, ինչ աներ կբանդուին, ինչ վաճառականներ կյուսահատին, ինչ արհեստաւորներ հացի կարօտ կըմնան՝ այս թեթեւամոռութենէ ու ցուցարութենէ առաջ եկած զեղսութեան զահ լինելով. Եթէ բերնով ամեն մարդ չըսէ, գործով ամենուն ալ ըսածն այս է՝ թէ « Ես ինչով պակաս եմ այս ինչ պէյէն, այս ինչ փաշայէն, այս ինչ ամիբայէն, այս ինչ սեղանաւորէն, այս ինչ խաթունէն, այս ինչ ճան. չւորէս, այս ինչ գրացիէս . . . : Բայց անոր չափ ստակ չունիմ եղեր. — բերնէս կիտրեմ՝ անոր պէս կհագուիմ, միայն թէ անկից վար չմնամ: Նա ունի՝ կլայելէ, ես չունիմ՝ կուղեմ ունեւոր երեւնալ. Նա իրենը կվայելէ, ես գուցէ ուրիշէն փոխ կառնում, պարտքի տակ կմտնեմ, անկից վար չեմ մնար»: Հազար ըսէ այսպիսիներուն թէ անմտութիւն եւ ունայնամտութիւն է ըրածնին. — ում կըսես: «Որդիք մարդկան, մինչեւ յերբ եք խստասիրաք. ընդէր սիրեք զնանրութիւն եւ խնդրէք զստութիւն» ըսէ իրենց՝ Դաւիթ Մարգարէին բերնովը. ականջներուն ջրի ձայն կուգայ, ուրիշ իրենց լած ու չպահած նրանուներուն ու քարոզներուն կարգը կդնին այդ խօսքգ ալ, ու իրենց բանած ճանապարհէն ետ չեն կենար, մինչեւ որ կերթան՝ յետին աստիճանի աղքատութեան ու խեղճութեան խորիսատր կրնինին իհօրութիւն:

Զեղխութեան այս վնասները գուցէ այնքան մեծ չեին երեւար՝ թէ որ մասնաւորաց միայն վնասէին։ Ցաւալին այն է որ այս պակասութիւնն աւ իրաւցընէ փոխազդական հիւանդութեան նման է, որով ամբողջ ժողովուրդները ու տէրութիւններ կաղքըսնան ու կողքանին։ Աշխարհիս հին եւ նոր պատմութիւններուն որ նայիմք, որ ժողովուրդներն են օրէ օր զօրացողներն ու առաջ դնացողները՝ եթէ ոչ անոնք որ չարքաշ, անպահոյն ու պարզ կեանք կանցընեն։ Եւ որո՞նք են ետ մասցողները, նուաճուրդները, սաքի տակ դնացողները, բայց եթէ նոքա որ իրենք զիրենք թուլութեան, չափազանց հանգըստութեան, նիւթական հարստութեան ու արնաւեր զեղխութեան տուեր են։ Ինչով կործանեցան Ասորեստանեայց, Պարսից, Հնդկաց, Յունաց եւ Հուզիմայեցւոց սարսափելի ինքնակալութիւնները, եթէ ոչ զեղխութեամբ ու մեղքութեամբ։ Եւ ինչով տիրապետեցին նոցատեղը ըսնող ժողովուրդները՝ եթէ ոչ չարքաշութեամբ ու առկաւապէտքաջութեամբ։

Թերեւո զուր տեղը չէր քաղաքագէտ մարդու մը բասածը թէ «Գաղղիացւոց ազգին զօրաւոր հասարակապետութիւն մը ձեւանալուն ատենի անցեր է, վասն զի զեղխութիւնը թագաւորեր է մէջերնին»։ Եւ Շաթոպրիան Ամերիկայի Միացեալ-Նահանգաց հզօր հասարակապետութեան շատ չդիմանալիքը յայտնապէս գուշակած էր՝ անոր մէջ սկսած զեղխութիւնները դիտելով։

Անձնդիւր ու զեղխ կենաց վարժած մարդը անկարելի է որ չարքաշութեան գիմանայ. ապա ուրեմն զինուրութիւնը նորադորձը չէ։ Եւ եթէ ժողովուրդ մը յարմարութիւն չունի զինուրութեան, ոչ ապաքէն աշխարհակալութենէ յոյսը կտրելին ետեւ. պէտք է վախնայ որ հարկաւոր ատեն ինքնինքն ալ պիտի չկարենայ պաշտպանել քաջ ու չարքաշ ազգի մը դէմ։ Իրաւ է որ բարեկեցիկ ժողովուրդը կարօտ չէ աշխարհակալութիւններ ընելու. բայց միթէ կարօտ չէ ինքզինքը իրեն բարեկեցութեանը նախանձողներուն գէմ պաշտպանելու. — Ինչպէս պաշտպանէ երբոր ինքը զեղխութեամբ թուլցած՝ մեղքացած՝ փախկատ ու խեղճ հիւանդ մը գարձած է։

Բայց զեղխութեան ընդհանուրին տուած վնասները լաւ հասկրնալու համար՝ գարձեալ մասնաւորաց տուածներուն նայելու է. վասն զի տէրութիւն կամ ժողովուրդ բանդ ալ

մէկ մեծ ազգատոհմ կամ ընտանիք մի է։ Տեսնեմք ուրեմն թէ ինչ տարբերութիւն կը նայ ունենալ զեղխութեամբ ապրող ընտանիք մը համեստ ու չարքաշ ապրողէն։

Զեղխութեամբ ապրող ընտանեաց վրայ աեմաւած առաջին պակասութիւններն են պարծենկոտութիւն, ծուլութիւն, անառակութիւն եւ անկարգ ու տղայական զբոսասիրութիւն։ Տան մեծը մեծախօս, պատիկը միշտ տժդոհ. անեցւոց մի միայն վախը՝ ուրիշներուն առջեւը ծիծագելի չլինել։ Խոհմութիւն բասած՝ իրենց աչքին առջեւը հին ու մաշած բան, համեստութիւնը՝ կոշութիւն ու կոպտութիւն. առողջութիւնը սովորութեան մատաղ, ու ամենուն խելքը միոքը՝ շատ ստակ գիղել, կամ ինչ եւ իցէ հընարքով ստակ ժողովել՝ աւելի զեղխելու համար։ Տղայոց կրթութիւնը երեսի վրայ մնացած, կամ թէ քանի մը փարփուն եւ անօգուտ բաներ սովորեցընելու վրայ դրսւած։ Մանչը պարապ կկենայ՝ գրամագլուխ չեղածէն, աղջիկը տունը կմնայ՝ օժիտ (ձեռնակ) չունեցածէն. Եւ (Աստուած պահէ) գուցէ երկուսն ալ կսպասեն որ իրենց հայրը օր մը առաջ մեռնի, եւ իրենք անոր ձգելու քիչ մը սորըկին ալ տակէն մանեն՝ վրայէն ենեն։ Անդին մէյմ՝ ալ դարձուր աչքդ չափը գիտցող ու համեստ տան մը վրայ. կտեսնես որ սրտի հանգստառութիւնն եւ ուրախութիւնը ամենուն երեսին վրայ կիայլի։ Շառաները կամ քիչ են, կամ մէկ հատ, բայց տէրերուն վրայ կեանքերնին զնող. վասն զի տէրերն ալ անոնց հետ չէնքով չնորհքով կլարտւին։ Տնեցւոց անդուլ աշխատանքը անմեղ զբոսակալ մը կանուշայ ու կբարեխառնի, եւ ծախքերը այնչափ արտմութիւն չեն բերեր տանակինուջը։ որչափ ինայութիւնը ուրախութիւն։ Տան մէջի ամէն անձնիքն ալ ոչ միայն ազգական են իրարու, այլ եւ սիրելի բարեկամ, ամէնիքն ալ իրարու վրայ մեռնող, ու ներկայէն գուշակելով՝ իրենց ապադայ երջանկութեան յուսովը զուարձացող։ Տղաքը չարքաշ ու պարկեցած. բարեսիրու ու բարեպաշտ ծնողաց աչքին առջեւը մեծցող, աւելորդ ծախքերէ զգուշացող, միայն հարկաւոր բաներն ունենալով միշտ գոհ, եւ ինչ եւ իցէ վիճակի ալ գրուելու լինին՝ սիրով մանելու եւ աշխատելու պատրաստ. ուրիշներուն հարստութեանը զեղխութեանը չնախանձող, այլ անական երջանկութեամբ ամենուն նախանձելի լինելու ջանացող. — Ինչ ապրե-

րութիւն այսպիսի իրենց չափը գիտցող ընտանեաց, եւ զեղիսութեան ետեւէ ընկնող ընտանեաց մէջ, եւ որքան շատ են անօնք որ առաջիններուն երանի կուտան այսօրուան օրս, եւ իրենք միւսներուն կարգն են: Եւ սակայն մեք այս անդամ պէտք է բաւական համարիմք այսպէս քանի մը խօսքով զեղիսութեան պատճառներն ու վնասները յիշատակելը: Կափափաքիմք որ այս ախտին դէմ ալ զօրաւոր գեղ մը գտնօւի, ինչպէս որ մազձախտին դէմ կիմնտուուի. բայց վախեմք թէ աւելի գիւրին է այս երկրորդին գրանուիլը քան թէ առաջնոյն. վախեմք թէ անոր մի միայն դեղ լինի այն՝ որ նորա պատիժն է միանգամայն, այսինքն յետին աղքատութիւն եւ ցաւալի թշուաւութիւն:

Եւ այս բանիս գլխաւոր պատճառ՝ նորաձեւութիւնն ու նորասիրութիւնն է, այսինքն մօսան. քանի որ աշխարհիս վրայ բռնացեր տիրեր է այս մօսան, զեղիսութեան գեղ մը գտնելը անկարելի բան է: Միայն աղքատութիւնը կրնայ հիմակուան մարդիկը այս մօսայի մոլութենէն ետ կեցընել, ինչպէս որ ըսմիք. բայց մեր միտքը այն չէ որ զեղիսու-

թիւնը վերցընելով՝ տեղը աղքատութեան խեղծութենը տարածեմք: Բնդ հակառակն, զեղիսութեան վերնալուն կփափաքիմք որ հանգիստ ապրուստ ոնենայ ամէն մարդ, աղքատութեան վտանգէն հեռու:

Նորաձեւութիւն կամ մօսա բասածդ ամէն բանի մէջ կրնայ մօնել ու կտեսնեմք որ կրմանէ, վամ զի մարդուս ձանձրացկոտ, փոփոխամիտ ու նորասէր բնաւորութեանը պըտուղն է: Փիլիսոփայութիւնն անգամ ունի իրեն մօսաները, բժշկութիւնն անդամ ունի իրեն մօսաները, բայց ասոնք զեղիսութեան ուղղակի պատճառ չեն լինիր, այլ միայն անուղղակի. զեղիսութիւնը շատցընող ու տնաւեր մօսան՝ հագուստի մօսան է, եւ ասոր բրոնակալութեան մայրաքաղաքն է մեր օրերը Գաղղիոյ Փարելի քաղաքը, ինչպէս որ ամենառն յայտնի է: Կարելի է արդեօք յուսաւ որ այս բռնակալութիւնը վերնայ օր մը անկից, ու անոր տեղը թագաւորէ չափաւորութիւնը, ինայողութիւնն ու խոհեմութիւնը. այն ժամանակը կարելի կլինի նաեւ յուսաւ որ զեղիսութիւնը պակսի աշխարհիս երեսէն, եւ մարդիկ բարեկեցիկ լինին:

ԿՈՐԱ ՇԼԻՔ,

Զ Օ Ր Ա Վ Ա Ր Ա Խ Ս Տ Ի Ա Յ Ի .

Աւտորիոյ բանակը իւր քաջ զօրավարներէն մէկը կորսընցուց անցեալ ամսուն վերջը:

Շլիք կոմսը ծնաւ 1789-ին Փրակա քաղաքը, աղնուական ու հին տնէ: Պատաննեկութենէն (1809) զինուորութեան մէջ մտաւ ու պատերազմներու մէջ կրթուեցաւ: Լայփսիքի (Լիփսիայի) անուանի պատերազմին մէջ (1813) աջակողմեան աչքը կորսնցուց, ու այն օրէն իվեր միշտ աչքին վրայ սեւ աչակալ մը կը կըէր, — ինչպէս որ մեր դրած պատկերին վրայ եւս կտեսնուի:

Վեննայի յեղափոխութենէն ետքը (1848) ձիաւորաց զօրավար անուանեցաւ, եւ աւելի անուն ունեցաւ անով որ 8,000 զօրքով ամենայն ջանք ըրաւ որ Տէմպինսկի եւ Կէօրիէյ Մաճառ զօրավարաց բանակները չկարենան միանալ իրարու հետ, որով եւ վասն Կէօրիէյ իւր մատնութեանը պատճառանք մը գտաւ: Բակոնայի պատերազմին յաջողութեանն եւս

մեծապէս ձեռնառու եղաւ Շլիք. վամ զի եթէնա հեռու տեղէ յանկարծ պատերազմի դաշտը հտած չլինէր, Մաճառները Վինտիշլիցին բանակը խորտակած էին:

Արեւելեան պատերազմին ժամանակը (1854) Շլիք Կալիցիոյ բանակին հրամանատարութիւնն ընդունեցաւ, ու սահմանապահութիւն կընէր:

Իտալիոյ պատերազմին մէջ (1859) Կիուլային աեղը անցաւ Շլիք, ու թէպէտ Սոլֆերինոյի մէջ բաւական քաջութիւն ցուցուց, բայց այս անդամ գիմացի թշնամին Մաճառները չէին, այլ աշխարհիս առաջն պատերազմող համարեալ աղքը, Գաղղիացին: Ուստի եւ իտալական պատերազմը շատ ձախորդգնաց Աւստրիոյ փառացն համար:

Հաստատամիտ եւ ուժով բնաւորութիւն ունէր Շլիք, եւ Աւստրիոյ ձիաւորաց զօրավարներուն մէջ գրեթէ ամենէն անուանին: